

պատութեան, իմացուեցա, բռն զիմաւոր աղբերն ։ Եւ թէ սկսունքն ամերիկանի ի հայութ չեն ինչ նշանագով չեն կախ կարությունը ի Ամերիկայ յաշաւու ըերեւելու որինէակա համապատասխանող Հասածներն մի քանի ժամանակ աւելի, սակայն ի գն ննիք որպահ կարողացած հատարել ի Սփյուռնայ (Հ. 461-ն) ։

118

Digitized by srujanika@gmail.com

(Comments)

## வாய்மை

## ՊԱՑՄԱՐԱՆԱԿԱՆ

ԵՐԱՎԵՐՏԱՅՑ ՏԱ ՎԻՆՉԻ Ի ՀԱՅԱՍՏԱՆ

(Հայուսնականական իւ վրեւ)

ւայս նամակաց մեջ փակագծեալ [ ]  
թուերը կը ցոյցընեն վենարատի ձեւագրաց  
տարբեր, զդուո՞ք գնեն հարկաւոր համարեցանը  
այլեւալոյ ծանօթեթեանց տեղը կութիւններն ի-  
մանակ հայուն:

1336 t

Առ համարական՝ **Սուրբիք**, տեղապահն նույնական (sacro, sacred) Սուրբանին [2] Բարեկանին<sup>3</sup>:

[3] Մեր հիսկային կողմանց մէջ պատահած նոր՝ արկածը, որ ապահով եւ՝ որ ոչ միայն զօնել, այլ եւ բոլոր աշխարհնքը պիտի [4] սասանիեցնէ, առ ճագի պիտի պատմեն՝ պատշաճ կարգա, նախ արդինքը եւ ապա պատճառը ցուց առնելով . . . .<sup>2</sup>

[5] Σωγιανταնի<sup>3</sup> այս կրղմը գոտ-նուելով, որպէս զի աւելի պարտուապատ-

կը Տանիչնայ զիմքնեւ եւ կը յիշէ իր Historia Suevorum գրութեան մէջ, գրեալ յամի 1488 ։ Եղան Հըմ։

и то, как вдруг наступила осень, сопровождавшаяся засухой и жарой, а также из-за недостатка погоды для полетов. В это время в Азии вспыхнула эпидемия чумы, которая унесла жизни многих людей. В результате этого, в 1347 году началась первая волна чумы, которая пронеслась по Европе и Азии, унося миллионы жизней. В России чума впервые появилась в 1358 году в Казани, а затем перекинулась на Москву и другие города. В результате этого, в 1358 году началась вторая волна чумы, которая пронеслась по всей стране и унесла жизни многих людей. В результате этого, в 1358 году началась вторая волна чумы, которая пронеслась по всей стране и унесла жизни многих людей.

թագավորութեան ատեն :  
“Եղիպատոսի լըամցոց Առաջանք կ'երեւայ թէ մաս-  
նաւոր փոյժ մ'ունեն իրենց տերութեան այս մերժին հր-

շամ սիրով եւ նոպավ կարենամ՝ գործադրել այն գործըք, որով նամար զու՝ զիս խարեցիք, եւ որպէս զի [ն] սկիզբ ընեմ՝ այն տեղէն՝ որ մեր նապատակին աւելի յարմաք կ'երևայ, մուս [Դ] Կամբոջա՝ քաղաք, որ մեր սահմանապայման մծէ է: Այս բանապահ շինուած է Տայրո թրանց

այն ստորոտը [8], որ կը քաժնուի Եփրատէն եւ կը նայի դէպ ի [9] Տակրու<sup>3</sup>

միծ լերան կատարներն յարեւմուտո՞ւ։  
Այս կատարք այնպէս բարձր են որ կար-

ծես երկվնք կը դպչին, եւ սուրբ երկրիս  
մէջ [10] ասոր զագաթէն աւելի բարձր  
տիր չեալ, եւ առեւու ծառաամթներն

մաս չեն, և այսուհետեւ պատճենի միջոց անոր պայմանական կողմէն կի-  
նան տուրնչնեւ 4 ժամ՝ յառաջ<sup>5</sup> [11]  
եւ սպիտակապայն քարթ<sup>6</sup> ըլլալով լեռը  
լուսափայլ կը շողայ, եւ Հայոց համար ա-  
սիկա խամբ մէջ փայլու պայծան [12]  
ապահով պահանջ են կապահով. Եւ ին-

**Ալլասվարդ պաշտօսկ կը կատարե: Ու թիք  
մեծ բարձրութեամբն ամաց ամենա-  
բարձր բարձրութեամբն վեր կը կարկափ  
շորս ուղիամբ մղին: Այս կատարե յա-  
րեմ միևս [13] ինչ ինչ տեղեր տեսնուած**

Սկութարիի վարի էր — որչափ անունը կը ցուցընե խոս-  
լացի անժիւ հաւատուրացներէն մն — խաղաղութեան  
բանակցութեանց մէջ մեծ թէր խաղաց ու Մն. Հրաւ։

διαρροής Diastoleίσθεντρης ή ρυθμός ζητώντας — Επιστροφής στην ίδια σε γενετές διαμεταβολής φέρεται ότι πρόκειται για θεραπεία της αναπνοής στην οποία το θυμόποντο προστίθεται στην αναπνοή.

prates. <sup>3</sup> Απόφευκον, οὐ δέοντα. Στρατιώτης  
οὐδέποτε εργάζεται ουσιώδως θεωρεῖθαι μέτρον τούτο ζωήν πληθωρήν. Στρατιώτης  
οὐδέποτε οὐδεμίαν έχει γενεθῆναι από τούτον ψευδήν οὐδεμίαν προκαθούσαν  
παραγόντα διαδοχικά στρατιώτης γενεθῆναι. Επειδὴ Τίμωνα στρατιώτην  
εἰσαγόντων πεποιηθεὶς οὐδεμίαν έχει γενεθῆναι τούτον προκαθούσαν προσωπικήν  
πεποιηθεὶς οὐδεμίαν έχει γενεθῆναι τούτον προκαθούσαν προσωπικήν. Ή οὖν Ζεύς  
πεποιηθεὶς οὐδεμίαν έχει γενεθῆναι τούτον προκαθούσαν προσωπικήν.  
Οὐδέποτε οὐδεμίαν προτεραρχίαν θεωρεῖθαι ζωὴν προσωπικήν  
καρδιής οὐδεμίαν ήγειραν, οὐδέτε Ζεύντονταν τρόπον πεποιηθεὶς  
προτεραρχίαν θεωρεῖθαι οὐδεμίαν γενεθῆναι, αὐτὸς Μόντε Ράσα προσωπικήν  
πεποιηθεὶς οὐδεμίαν γενεθῆναι γενεθῆναι προτεραρχίαν έχει οὐδεμίαν γενεθῆναι  
πεποιηθεὶς οὐδεμίαν γενεθῆναι προτεραρχίαν έχει οὐδεμίαν γενεθῆναι.  
Οὐδέποτε οὐδεμίαν προτεραρχίαν θεωρεῖθαι ζωὴν προκαθούσαν προσωπικήν.  
Οὐδέποτε οὐδεμίαν προτεραρχίαν θεωρεῖθαι ζωὴν προκαθούσαν προσωπικήν.

Է լուսաւորեալ արթէվէն՝ մար մոնեկէն  
ներք զիշերուան երրորդ մասը: [14]  
Այս է այն որ մեզի հետ յառաջապյն  
խաղաղ եղանակի ատեն ենթարկեցինք  
որ պահուած մի պահու ըլլայ եւ կ'երեւ-  
ար մեզի զիշերուան միտութեան [15] մէջ  
թէ իր մեր կը փոխէ, երբեմն երկու  
կամ երեք մաս բաժնուելով, երբեմն  
երկայն եւ երբեմն կարծ: Ես այս կը  
պատճառի երկնից հորդիոնի աւներէն  
[16] որ լեռնան մասին եւ արեւուն մէջ-  
տեղ կը կենան եւ արեւուն բանի մը  
ճառապայծից [17] հատաներմկը երան  
չըսը կ'ընտիմէջ այլնայց միջոցներով,  
եւ ասոր համար [18] լուսաւորութիւնն  
ալ կը փոփոխոի:

Բաժանումն զբոց է [19]:

[20] Գովութիւն եւ դաւանութիւն  
հստացրա՞:

[21] Յանկարծական ողբղումն, [22] մինչեւ ցմեռը:

[23] Կործանումն քաղաքին:

[24] Մահ ժողովրդեան եւ [25] անյուսութիւն նոցա:

[26] Քարոզչին զննութիւնն [27] եւ  
անոր արծակուիլու [28] բարերարու-  
թիւնը:

[29] Նկարագրութիւն պատճառի  
[30] Կոռծանման փրան։

[31] Ասոր բրած լինար:

“<sup>1</sup> “<sup>2</sup> Համարայ Խոխ քառ է ով (մեզ), աղճակ ըստ  
համար կը Առ կառուց գոյաց մի կերպ մի կերպ մի կերպ, եթէ  
համարայ կը Առ կառուց մէլ (Համար առ կառուց մատան) կը զնա-  
իք: Այս կառուց մէլ կը համար առ կառուց առ կառուց առ կառուց  
պարունակ է առ կառուց մէլ Ալպական դիմունութեան կամ ալ-  
պին պարունակ է առ կերպ մէլ կերպ մի կերպ մի կերպ մի կերպ  
առ կերպ առ կերպ մէլ կերպ մի կերպ մի կերպ մի կերպ մի կերպ  
առ կերպ առ կերպ մի կերպ մի կերպ մի կերպ մի կերպ մի կերպ:

[32] *Zhuu*, (*Ruina di neve, fall of snow.*)

[33] Գիւտ մարզարէին.

[34] Ի՞ր մարզաքութիւնը:

[35] Ողողումն ցածրագյն մնախն ա-  
ելեան [36] Հայաստանի՝, որուն [37]

Մքիլը կատարուեցաւ Տալրոս [38] լին մէջէն՝ կտրելով անզնելով [39]:

[40] Թէ ինչպէս նոր մարզաբն  
ցուց որ [41] այս կործանումն պիտի  
ար [42] ինչպէս գուշակած էր:

[43] Ստորագրութիւն Տաւրոս Եր-  
աց [44] եւ Ծիրատ գետոյն:

[45] Թէ ինչու լեռան կատարը կը  
այ ահշեռուան [46] Կիսէն մինչեւ եր-

այ գուշակութեան մաս ու այս պահի մասս, եւ [47] պիտի պէս կեցայ արեւու մար մոնելիքն ետքն Արեւու [48] պնակողներուն եւ ծագելն առջ Արեւելք ընակողներուն:

[49] Թէ ինչո՞ւ այս գիտարկն այլ-  
ով [50] ծննդրով կ'երևայ, այնպէս  
մերժ կոր է, մերժ [51] երկար, եւ  
թ երկու կամ երեք մասի բաժնուած  
է եւ մերժ մէկ մասի, եւ թէ եղը  
էս կը տեսանփ:

Տալրու լեռանց կերպարանքը [53]:

<sup>1</sup> Անդղիական թարգմանութիւնն ունի the lower portion of Eastern Armenia, իսկ բնագիրն է di Erminia occidentale. — Տ. Հ. Բ.

“Երբաս Տարոս լեռանց մէջէն կը հռտ Գուրա  
Չայի (Kura Schai) գետախանութիւն ծառ առևէի ժայ-  
կական է առաջ մասնաւու 2000 մէջ 2000

[59] Մի նեղանաք<sup>1</sup>, ով Տէվաթ-  
տար, որ ծեր ստիպէց ինորոյն պա-  
տահաննել յապահեցի, վասն զի ինձմէ  
ինորած իրերն [60] ամսպիս են որ լաւ  
ռացարութիւն շնուր կընար առանց ժամա-  
նակ մ' անցնելու, պլաստրուար վասն զի  
այսպիսի ոչ լապիս մին [61] պատճառը  
միկնելու համար, հարկ է որ տեղոյն  
ընտիմինը Ծոփի Նկարպուի, եւ այս  
միջոցով կրնամ մերչէն [62] դիրաւ ծեր  
վերոյթեալ ինորից կատարել:

[63] Զանց կանեմ Փոքր Ասիոյ  
ծեւը ստորագրել կամ թէ ինչ ծովեր եւ  
երկիրներ կը կազմն իր շրջապատին եւ  
տարածութեան [64] ասամնազը, զան  
զի գիտե՞ր որ ծեր փոլովն եւ ինամոնը  
յուսմուն՝ այսպիսի իրաց [65] անտե-  
հեակ չէք, եւ կ'անցնի՞մ ստորագրելու  
Տարոս լեբան Ծզգիս ծեւը, որ է պատ-  
ճառ այս Նորանշան եւ վիասաքր քամե-  
շելուց որ եւ մեր դիտադրութիւնն յա-  
ռաջ տանելու [66] պիտի նպաստ:

Այս Տարոս այն լեռն է որ շատ  
մուրիխներուն հնտ կ'ըստի թէ սայ կա-  
տար Կաւկաս լերին. ասց [67] սաղօս-  
լով որ աւելի որոշ գիտանմ, ովքից Կաւ-  
կասն ծովու եղարձնակա ունան հնտ  
խոսիլ, որոնք վկայեցին թէ ասկէայ [68]  
ըլլայ ծշմարիտ Կաւկասը, եւ թէ՛ թէ եւ  
լրենց լեռները նոյն անոնքը կը կրեն,  
ասց ասոնք աւելի բարձր են. եւ ի հաս-  
տառապօիին ասոր. Կաւկաս սկիզբարէն  
կը Նշանակ բարձր լիր. եւ ի թօք մազի  
ծանօթ չէ Բնաւ այսշաբ բարձր լիր թէ՛ [69] յԱրեւելս եւ կեթէ յԱրեւմատսու: Եւ  
ասոր ցուցում այն է որ [70] յԱրեւմատս  
եղող կողմանց բնակիչը կը տեսնեն որ  
արեւու ճառապայթը կը լրւառորեն [71]  
կատարին միջազգյն մասը երկարագյն  
գիշերուան չորրորդ մասը, եւ նմանա-  
պէս այն երկիրներին, որոնք յարեւելս  
կոր են:

[72] Տաւրոս լեռան որպիսովթիւնն  
ու որրանովթիւնը:

Հրաման ընդունեցաւ հետ տողին մէջ յիշուած նիւթին վայ սամփառաւու և մլոցին բժիշկն ու ծխ. Հրամ.

Հ Հարապահին այս կարուս առաջի կը յիշուած է ։

Հ Հարապահին այս կարուս առաջի կը յիշուած է ։

Հ Հարապահին այս կարուս առաջի կը յիշուած է ։

[73] Σωτηρίου<sup>1</sup> αյս զագամթան ստուերն պանցէս բարձր է՝ որ եթա Յունիսի մէջ արեն իւր բարձրակէտն է, իւր ստուերը մինչեւ [74] Սարմատոյ սահմանները կը գողի, 12 օր ի բացեալ, եւ Եթևուսեմբերի մէջ կը տարածուի մինչեւ [75] Հիմասկանա և լունիքը, որ է ամփս մը ծանձայ դէպ ի Հիմասի: Տարուսի նովին ընդդիմական կողմէ [76] միշտ ամպէտ եւ միգէ ապատ է, վասն զի լուր, որ բախելով ժայռին կը բանտի, կը միանայ նորէն սպասն միւս կողմէ, [77] եւ այս շարժմամբը կը տանի հնոր ամպէտ կողմէ ամսերն եւ կը թորու զաննեն հնու ուր կը զիմէ: Անոր համար հնու միշտ շանմախիտ է կուտակած ամնէերուն մեծ բանակութեան պատճառաւ, ուստի եւ ժայռո հերձալից է եւ թեկորացատ<sup>2</sup>: Այս լերան ստորոտը [78] մարդաշատ է եւ զեղեցկատանիլ աղքիւներով եւ գետներով իւ եւ թերթի ու արգաւանդ [79] ամենանյն քարի արգաւանօթ, զվանորաքար դէպ ի հարա եղած մասերը: [80] Բայց երեք միոն եղած վերը կը սկսինք գտնել մեծ [81] եղեննեաց, փեկոնի եւ ուրիշ նման ծառոց անտառներ. ասկէ ետքն [82] երեք միոն միջոց՝ կան մարգագետիք եւ ընդառնակ արօտներ. իսկ մասացած միջնին [83] Տարուսի սկզբանարթինը մշշնչեննարտ միջն է, որ [84] երանց չի վերնար եւ միանալոյն իրը 14 միջն բարձրութեամբ կը տարածուի: [85]

1 "Յաղ 73-75 դրուած տեղեկութիւնքը բնականապէս հիմնեալ են այն "բնակչաց ը բաժներուն վըսյ, որ ի առաջ 67 - անկանութիւնը" .

առզ ե՞ն՝ Մէ. Հրտու :  
3 "Յանկարծակի մըրիկներն նաեւ Արտասայ բարձանց վրայ շատ յաճախ են : Բայց պէտք իսկ չկայ մտադիր

ընել որ խօսքը հսկ Արարատայ նկատմամբ չէ: Խը կատարը վ ետուի բառնարանին պես կազմուած է: Պակ-Ճժ-Ճճ-Աստակեադրուած կատարներն անցուալ մոյ ընրան են այլ-

କୁର୍ଯ୍ୟ କୁର୍ଯ୍ୟ ନିଜାମାକ୍ଲପ୍ରଦିଃ ପତିଃ ଶଫ୍ଲି ଶଶି କ୍ଷାମାଦ ଶଶିନାକୁପ୍ର  
କ୍ଷାମାକୁପ୍ରଦିଃ ପତିଃ ଶଫ୍ଲି ଶଶି କ୍ଷାମାଦ ଶଶିନାକୁପ୍ରଦିଃ ପତିଃ ଶଫ୍ଲି ଶଶି

անցուղը պյան, այլ գագամիներու անուանք են...»՝ Մն., Հրատ. 1  
Լէոնարդոյ Պակ. Տժ. Կծագրած է Հայաստանի  
աշխարհացոյց մը, որ հրատարակից մեծցընկը դրած է

Պահ. ճժիք. որուն նկատմամբ պյու ծախօթութիւնը կը դնէ Հրատարակիւն՝ “Այս տախտակիլու աջ կողման ծայրեւն սկսեցիւ, կը գտնենք Նախակուած հետեւեալ անունները. Pariar-

des mō (անըսլան Paryadres Mons, հայերէն՝ Պարիսար, այժմ՝ Պարիսալ, կամ Kolai Dagh. Տրամփզոն առօր զարդարիք վրայ տիւնած է.) Aquilone, Հեւսիս. Antitaurus.

Antitaurus ... psis mō (անուշտ կ'իմասի) Thospitis = Վանայ լիճ. Հայ. ծով Վանա (Dgoy Vanai), Տոսպայ (Tospai). Եւ Համապահե գնդանաբանի. Giardig mō (Արարատ մ-

Հարավային լոռեազգիներ). Gordia մօ (Կորդիա լոռեազգիներ [Mountains of Gordyaea]), ակնազմիւր Տէկրիսի: Oriento — Արեւելք: Tigris — ձևա կողմէն Eufrates. Ապա անհանգընէն մասն Արցո տակ (առաջ Երծիւրա մասն

Ճամանակագրան վերը Argeo տօ (այժմ Erdshigas, մարած հրաբուղին մը, 12000 ռաք բարձր). Celeno տօ (անշատ Սումեն Տուլ ի Պիսիդիա). Celeno է յունական բացաբար

Տարոսի մկնելն մնշել մէկ միջն վեր՝  
ամսեր երթեր չեն պակասիր. [86] այս-  
պէս Վըլլայ 15 միջն բարձրութիւն, որ  
բայլ է 5 ուղղածիք միջնիք բարձրութիւն.  
Եւ [87] Տարոսի զարգացնաց կտոսիք  
այսահա կամ գրեթէ այսահա է: Ճամ-  
ռուն կէտէն [88] դէպ ի վեր տոշորիք է  
օղո Եւ հոգ մնա չի շնչեր. [89] բաց  
հոգ բան մի երկար չի կրնար ապահի.  
Հոգ բան մը յառաջ չի գար, բաց և [90]  
ինչ ինչ յափշտակիչ թռչուններէն ո-  
րոնք [91] Տարոսի բարձր ծերպերու մէջ  
կը թխանեն Եւ [92] ամսերէն վար կիշ-  
նան որուած: Անտառակց բլրութիւն  
վեր վերի ժայռ է միայն, այսինքն ան-  
պերէ [93] սկսելու դէպ ի վեր. Ժայռերը  
բարձրութիւն պալսուած են: Կառարն եղել  
անհար է [94] անհարժ Եւ վտանգաւոր  
զամփայրի պատճառաւ:

1337:

Նամակներով շատ անգամ ծանուցած ըլլալով ծեզի պատահածները, կարծեմ թէ պէտք չեմ լուի քանի մ'օր յառաջ պատահած դիպուտածները, որ . . . [2]:  
[3] Այեւալ անգամներ . . .<sup>2</sup>:

[4] Σωτικόντας την απάντηση που παραχθήθηκε στην πρώτη φορά μέσω της απάντησης, αυτή δεν φέρεται προ της πρώτης ρητορικής απάντησης, αφού προτού την παραχθεί, η απάντηση έχει προτού την παραχθεί.

[6] երկխով, վտանգի եւ կրատեան մէջ էի, թող տաղով նաև այս ժողվարդեան թշուառութիւնները, որ մանւան կը նախանձենք. և ստուգի չեմ՝ [7] կարենի՞ որ յոթէնաուէ տարերը իրենց անշատամանին բնաբանակ հաստակութիւնը (շօաս) կարգի վերածեցին միաբանած ըլլան երքեք իրենց գօրութիւնն ու կաստովթիւնն ապշար մասն հացմնելու մարդկան: [8] Մեր հու տեսածն ու կրածն այնշար է որ չեմ կը մասք երեսակայել թէ կարեցի է ապշար սատիկ աղէւու. [9] զոր փորձու տեսամու 10 ժամն մէջոց մէջ: Նախ եւ յառաջ [10] մեր վրայ զիմսին եւ յարձակեցան ռուն ու կատառ հովեր, որնց յաջադիր կը կրծանում. եւ անկումն մեծ ձինաբրանց, որ լուց բոլոր այս հովիտը մեր [11] քաղաքին մեծ մասը աւերելով: Ասով գոյն ըլլալով փոթորիկ մի ներս միեց յանկարծ [12] ջրանեղեղ միշ, որ նկունց բոլոր քատարին շաճագոյն մասը, անոր յաջրոց յանկարծ [13] անձրեւ կած մանաւանդ նեղեղ եւ յորդութիւն ջրոյ, աւազոյ, տղմոյ եւ քարո, որնց հնատ խառն արմատներ, բներ եւ ուրիշ ծառոց կոտորներ եւ ամէն տեսակը [14] բան օրոյ մէջէն թուշելով մեր վրան կիյնար: Ի վերջոյ ճագեցան ջրեղէն մի, ոչ թէ նույն թերությով, այլ այնպէս կ'երեւար թէ միոր կեւեր կը թերէնն զայն, որ լափեց այրեց բոլոր մարձակայ վայրերը եւ դեռ չէ [15] զարդած: Եւ մի քանիք, որոնք անմաս մասցին, այնպէս լըեալ եւ [16] սարսափած են՝ որ եւ ոչ իրարու հնտ խօսիլ կը համարձակին, իբրև թէ ընդարձանցած ըլլային: Թողով մեր ամէն գործները հու բանի [17] մ' եկեղեցեաց աւերակաց մէջ կը կենանք խառն այր ու կին, մեծ եւ փոքր, [18] այժերու հօնու մը պէս: Մ' երձակաց արգանատելով օվանցին մեզի պարէտով, որոնք յառաջազոյն մեր թշնամիներն էին:

<sup>2</sup> Պակաս է հայ խոսքը՝ որ բնադրին մըն է Avēdoti  
io piv volte ... անգղ. թթվ. Having several times ...  
անգղ. թթվ.

Ն Ե ԹԵ Հ Ա Վ Ա Ր Ժ Ո Ր Ք Վ Ի Ր Ա Ր Մ Պ Ո Ր Օ Գ Ա Ն Է Ր  
Ա Պ Ա Բ Ի Մ Ո Ւ , Ա Մ Լ Ի Ր Ա Բ Ս Ա Մ Վ Ա Խ Ա Ն Ա Վ Ի Ֆ Ա Մ Ա Խ Ա Բ Ի Մ Ո Ւ : Ա յ ժ մ կ ը ս տ ե ն ա ն է թ է ի ն ա վ ի մ ա ն ի [19] մ է շ ե ր : Ե ս ա յ ս ա մ ե ն ա յ ս  
ա ս է ք ո ւ ս ի ն չ ե ն հ ա ս ե ն ա ս ո ւ թ ե ա ն ի մ ա ն ո ւ ց , ո ր ո ւ ց կ ը վ ա կ ն ա ն ա ս ի թ է ս փ ա ս ի ի հ ա ս-  
ն ի ն շ ա պ ա ս :

[20] Գիտեմ որ եղբեւ քարեկամ պիթի վշտակցիք իմ՝ թշուառվթեանց, ինչպէս ես իմ՝ սուածին նամակնեառու մ.ջ ցուցուցիք իմ՝ ուրախութիւնս ճեր յա- չուութեան համար . . . :

Հոս կը դարբին է Հոնարացի Նամանեները:  
Հրատարակի էն հոս զբած է նաեւ (Պակ. ձԻ)  
արեւադրական ճշգրտապատճեր մը լէ Հոնարացի  
Ճռապակիներուն, որ կը ներկայացընէ երեք այլ-  
եալ գրիւր հոյ դէմիեր: Է Հոնարաց մանաւոր  
փայտ մը ցուցած կ'երեւա այ կիրարաննեները  
եւս նկարուու, եւ եթէ համեմատենէ ճարտար  
Նկարըն միւս առաջարկեազիներուն հօեմ ար-  
դեալից շատերէն աւելի այսորած են:

$s_1, s_2$

## ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

## ԳՐԱԴԱՐԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԴՐ

**Արդունիք Խորհրդական Հովազարիոյ:**

Գրիգոր Սիմոնեան, Հայութալպէէս Խօմն  
անգամ տէրու Թեման Հոգհանդանցին ընտրուած  
ոպատճառակարուն, յամնինցուն մեծարաւուն եւ ար-  
քիւնաշատ վաշեմի քաղաքաբէտն, ատենակա-  
լու Թեման Նախարարաւչն, արքունի խորհրդականն  
եւ կամացին Հայոց եկեղեցական վարչութեան  
հոգաբարձուն, ծնած է Կերպա - Հայութալպէս  
1823ին Յուլի 2ին: Հայուն էր Յովհաննես Սի-  
մոնեան, մայրը Ա երազարդ Պատուակի (Սասուա-  
ծատիան): Եովհաննէս Միմյան քաղաքահի  
ամէնէն մէծարաւու քաղաքանիւրէն մինչ էր,  
որ գառու երեկորդ կիսան սիրդը շատ սարի  
ամենայն յանշուութեամբ վարեց ատենարանու-

թեան պաշտօնն՝ որ այն ատեն կար, ինքնակամ  
հռաժանակով նուն առաջօնին եեամբէն:

Սիմազեամին նախնիքը քաղաքին հիմնարկութենէն ի վեր — գրեթե երկու դար — միշտ մեծ պատույց մեջ էին իրենց քաղաքացիներ առշմբւ: Իւր պապերն էին՝ որ անցեալ դարու սկիզբը քաղաքին Աւետամն Ս. Աստուածածին նորականոց և կեղեցին շնչեցին իրենց անձնական ամա ճախիւրը, որ եւ մինչեւ ցայսօր կանգուն կը կենաւ եւ հիմայ ալ Սիմազեամ գերատատանին պաշտպանութեան առ սկզ է: Այս եկեղեցւոյն պատկերը նոյն հսկ իրենց աղնուակնութեան նախնին մեջ կը տեսնուի:

Գրիգոր Սիմայշեան տարրական ուսումներն իւր ծննդեան քաղաքան առաջ է, իսկ վարժարանի եւ իրաւաբանական ուսումները՝ Դաւթէնպուրիկ լիկենը լուցանելով՝ Մարտչլաշահէյլ գնաց, որ որ գնաւակ ատենի (Entscheidungsgericht, իտլօգիա) մէց ստացած իրաւադիտական հրաշանիկ էն ետև, ուստածաբանութեանիստ քննիչը թիւն ըրաւ։ Այսուհետեւ՝ Կերպա-Հայպարզան ընտրեց իւր գործունելիութեան ասպարեզ։ Հոս ամուսնացաւ Մարտինոս Նովադին, որ շատ ապահ Հայպարզաքին գլխաւոր գատաւորն եւ պատգամանուն էր, Էնենահինա քառերը հետ։ Զադի 25 տարեկան էր, երբ 1848ին, Ծովու 18ին իւր գալուքը զի՞ր պատգամանուր ընտրեց Քեշդի ազգ ային ժողովն Համար Իրբեւ նորընսիր պատգամանուր Օկոսոսու 22ին, զօրաժողով օրինաց առթիւ, Խօսեցաւ պատգամանուրաց սենեկին մէջ իւր առաջին ճառափառութիւնն, որ սենեկն մէջ համարթեաբ ընդունուեցաւ։ Քի մ'ետքը, Օքոսոսու 26ին Հարցացանին (intersteller) կառավարութեան ստորին գուասաց զի՞րուրական վիճակին նկատմանը ու Սեպասմէր 19ին խօսեցաւ ձիք ծառայութեան (urbarium) փոխարինութեան օրինաց առաջարկութեան ինիմին վրայ։ — Բայց ոչ միայն ի բեշդ, այլ նաև 1849ին քէպրէցին նորդըրդոց մասնակցեցաւ։ Հոն հանդիպաւաց վերջին անգամ Էլունեան Գիր Հայ զգարանաբնին, որ քի մ'ետք դնակի բառուեցաւ։ Հոնդարից 48 ին պատաժութեան գիտաւորներն մին ըլլալուն։ Անկէ ետեւ յայտնի կենափիութեան եւ սաստիկ հաստակութեանց պատճառաւ մէր երիտասարդ դիմանակամին առջև ուրիշ բան չկար, բայց եթէ երկու ճամփայ. կամ երթալ

Ասկէ ետեւ յայտնի յեղանակութեան եւ  
սաստիկ խառնակութեանց պատճառաւ մըր  
երիտասարդ գիտականին առջեւ ուրիշ բան  
չխոր, բայց եմէ երկու ճամբայ, կամ երթալ  
հարուստին Հունդարիայէն դէք ի Խերպից առհանք,  
եւ անկէ անցնիլ ի վարանդութիւն, եւ  
կամ թողուզ բաղադրագիտութիւնն եւ ենթար-